

ԵԶՆԻԿԻ ԵՐԿԻ ԲՆԱԳՐԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՆՈՐ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

4. Որ մարմնաւոր է՝ ի չորից եկարծ յաւգեալ է, որպէս մարմինք մարդկան եւ բնու անասնաց. եւ որ ինչ անմարմին է՝ նու պարզ բնութիւն է, որպէտ երշտակաց եւ դիւաց եւ օգուց մարդկան (Մ 43.24, Բ 91 Ակդ):

Հասա Ա. Աբրահամեանի, «Բնադրի Համար տուեալ շարադրանքի Մէջ աւելի ճիշդ կը լինէր նա գերանուունն արտայայտել սեռական հոլովով՝ նորա, որովհետու իրր «Հարցն այն է, որ եղած ձեւով անկանոնութիւն է առեղծուում հասուաւծի ամբողջութեան մէջ, քանի որ պարզ բնութիւն է հաս-կացութիւնը վերաբերում է նաեւ շարուանակութեան մէջ նշուած հրեշտակ-ներին, դեւերին եւ մարդկանց հոգիներին, որոնց անուները սեռականով են ներկայացուած» ճիշդ կերպով» (98): Հակառակ յօդուածագրին, Եզնիկի նախադասութեան կառուցուածքի մէջ մենք անկանոնութիւն չենք նկատում, միայն թէ պէտք է այն կարողանալ հասկանալ: Ոչ թէ ապարզ բնութիւն է» ամբողջութիւնն է վերաբերում հրեշտակներին, դեւերին եւ մարդկանց հո-գիներին, այլ միայն «բնութիւն» բառը. այդպիսով Եզնիկի նախադասու-թիւնը կարելի է հասկանալ այսպէս: «Որ ինչ անմարմին է, նա պարզ բնու-թիւն է, որպէս (բնութիւն) հրեշտակաց եւ (բնութիւն) դիւաց եւ (բնու-թիւն) ոգւոց մարդկանու ու թարգմանել. մինչ որ անմարմին է, նա պարզ բնութիւն է, ինչպէս հրեշտակների, դեւերի եւ մարդկանց հոգիների բնու-թիւնը», կամ՝ «ինչպէս հրեշտակներինը, դեւերինը եւ մարդկանց հոգինե-րինը» փոխանուն սեռականներով: Եզնիկի նախադասութեան մէջ «հրեշտա-կաց, դիւաց եւ օգուց մարդկան» սեռականները փոխանուն սեռականներ են, որոնց մօտ արտայայտուած չէ «բնութիւն» յատկացնեալը, որ արդէն մի ան-գամ յիշատակուել է նախադասութեան նախնիթաց մասում: Դրաբարում միշտ չէ, որ փոխանուն սեռականները յօդ են ընդունում, ինչպէս տեսնում ենք այստեղ:

Ռւատի առանց Ա. Աբրահամեանի առաջարկած «Ըստնորա» անհիմն-արրագրութեան էլ Եզնիկի նախադասութիւնը ընձական ոչ մի անհարթու-թիւնը չունի, հակառակ յօդուածագրի պնդման: Իր անտեղի արրագրու-թիւնն արդարացնելու, համար նա լոկ մտային մարդանքներ է կատարել, նոյնիսկ փորձել է «նա» բառը մեկարանել որպէս շաղկապ՝ «նաեւ նշանա-կութեամբ»:

Եզնիկի ամբողջ նախադասութիւնը իիստ տրամարանական է եւ հա-մաշափ կառուցուածք ունի, որ կը խախառէք Ըստնորա» սրբագրութեամբ (որի գրչագրական սխալ լինելու հաւանականութեան հիմք անդամ չկայ):

1. Որ մարմնաւոր է՝
2. (նա) ի չորից հիւթից յաւգեալ է,
3. որպէս մարմինը մարդկան եւ բնաւ անասնաց.

Եւ

1. որ ինչ անմարմին է՝

2. նա պարզ բնութիւն է,
 3. սրպէս (լիութին) հրեշտակաց եւ դիւաց եւ ուրոց մարդկան:
 «Նա-նորս» սրբագրութիւնը յօդուածագրի ինքնուրոյն եւ՝ «նոր ա-
 ռաջ քաշածներից» է, որ նոյնիսկ եթէ հաւանական լինէր, Եղնիկի բնադրին
 կակոն ոչինչ չէր աւելացնի, քանի որ այսպէս էլ Եղնիկի միտքը Միանդա-
 մայն հասկանալի է: «Նա ոչինչ չի ասէմ, թէ իրենից առաջ թարգմանիչներն
 ինչպէս են ընկալել Եղնիկի այս նախալասութիւնը: Դ. Խաչատուրեանը
 թարգմանել է: «Ինչ որ անմարմին է՝ պարզ բնութիւն է, ինչպէս հրեշտակ-
 անը ու գեւերը եւ մարդկանց հոգիները» (44): Թարգմանիչը ոչ մի անհրա-
 ժել գզացել հնանորաց փոփոխութեան, սակայն հրեշտա-
 կաց...» եւ այլի սեռականները թարգմանել է որպէս ուշադիւնք Եղնիկի
 ու Մերսիչն Փրանսերէն շատ ճիշտ են թարգմանել, պահպանելով եղնիկի
 խախաղասութեան կառուցուածքը, փոխանուն սեռականները ճիշտ արտա-
 յայտելով: «Tout ce qui est corporel, cela est nature simple, comme (nature)
 d'anges et de démons et de souffles (âmes) des hommes» («Այն ամէնը, ինչ ան-
 մարմին է, պարզ բնութիւն է, ինչպէս հրեշտակների եւ գեւերի եւ մարդ-
 կանց հոգիների (լիութիւնը)» էջ 50): Խոկ Ա. Արքահամեանը չի փորձել
 թարգմանել իր սրբագրութեամբ գերակառուցուած նախադասութիւնը: «Որ
 ինչ անմարմին է, նարա պարզ մտութիւն է, որպէս հրեշտակաց...» Հաւանա-
 բար պիտի նշանակի ժնչ որ անմարմին է, նա պարզ բնութիւն ունի, ինչպէս
 հրեշտակները...»: Ոչ էլ իր սրբագրութիւնը հիմնաւորելու համար Եղնիկից
 բերել է նման կառուցուածքի նախալասութիւններ, որ գժուար թէ գանի:
 Մինչդեռ փոխանուն սեռականներ չառ են:

5. Եւ երէ ի դաշտս երագաղանք ճգիցին, եւ եեծեալք իբրև զմար-
 դիկ զինս երեայ արշալիցն, կիդիք դիւաց են եւ ոչ նշմարտութիւն ինչ ի-
 րաց (Մ 50-10, Բ 106-107, Արե):

Ա. Արքահամեանը յայունում է, թէ այս նախադասութեան «երա-
 գաղանք» բառը Զմիւնիայի հրատարակութեան մէջ «էրէ դազանք» է: Դր.
 Գալէտքեարեանը եւ Նմիգը ընդունել են այս ընթերցուածք, մայն թէ «երէ»
 զրութեամբ եւ «ճգիցին» բայց թարգմանել են «կը սուրան», որի համար Ե.
 Դուրեանը քննադատել է նրանց: Աւելացնենք, որ Եղնիկի ձեռագրում, Վե-
 նեսիկի, Գ. Խաչատուրեանի եւ գիտական հրատարակութիւններում այդ
 բառը «երագաղանք» է: Ըստ այսի եւ յենուելով Նոր Հայկագեան Բառարանի
 կրայ. Ա: Արքահամեանը ճիշտ է ճամարքել այս ընթերցուածք եւ աշխատել
 է Հիմնաւորել: Նախ՝ նա մոռացել է յիշեցնել մէկ ուրիշ կարծիք այդ բառա-
 ձեւի զրութեան մասին: Երկրորդ՝ նրա հիմնաւորումը այնքան էլ Հիմնաւոր
 չէ եւ երրորդ՝ «երագաղանք ճգիցին» բառերը թարգմանելիս չի յիշեցնել
 եղած թարգմանութիւնները, որոնցից իրենց չի տարբերում:

Տեսնենք նրա հիմնաւորումը: Նա բացատրում է, թէ «Երագաղանքը»
 երազակ բառի յօգնակին է՝ ամ+է մասնիկներով: Նոր Հայկագեան Բառա-
 րանում նշում կայ այս մասին, որ երազակ բառը յօգնակի թուում զործած-
 ում է նաև երազականիք ձեւում» (100): Խոկալս Բառադրանում կարդում
 ենք, որ «յօգն լինի և երազականիք», սակայն այս «նշումը» հաստատող ու-
 րիշ միայնութիւն չգտանք, բացի Եղնիկի այս նախադասութիւնից: Թէ և Նոր
 Հայկագեան Բառարանի հետեւելով, սակայն ինքնուրոյն ձեւանալով ըն-
 թերցողի առաջ, Ա. Արքահամեանը զրի է, թէ երազակ բառը զործածուել է
 Ազաթանգեղոսի եւ Ղ. Փարպեցու «Հայոց Պատմութիւններում ու «Պիտոյից
 Գիրք»ում, սակայն չի ասել, թէ «երագաղանք» յօգնակի ուղղականո՞վ արդ-

եօք։ Զէ՞ որ սա է մեզ հետաքրքրում այսակ։ Մենք ստուգեցինք, Ազատ թագեղոսի նշուած էջում կարդում ենք «Երազազ» եզակի հայցականը, որ նոր Հայկազեան Բառարանի վկայութիւնն է։ Փարսկեցու վկայութիւնը, դարձեալ ըստ Բառարանի, «Երազապիլքն ելեալ ի յորս» է, ուր մեղ հետու բրքող բառի յոդնակի գործիականը ենթադրել է տալիս «Երազազք» յոդնա- կի ուղղականը։ Ա. Արքահամեանը թէեւ (ըստ նոր Հայկաղեան Բառարանի) վկայակոչել է «Փիտոյից Գիրք»ի օրինակը «Երազազանք» յոդնակի ուղղա- կանի օգտին (առանց բառացի մէջրերեւու), սակայն լուռթեան է մատնել նոյն մատեանի «Հարգանէին յանկարծաղթականի» վկայութիւնը, սովորական յոդնակի ուղղականի վերաբերեալ։ Այսպիսով տեսնում ենք, որ նոր Հայկաղեան Բառարանում բերուած օրինակները լոկ հասպատում են «Երազազ» գոյականի գոյութիւնը գրաբարում։ սակայն կարեւորը ոչ թէ դա է, այս էլ Բառարանի միջոցով, ուր այդ գոյականը բացատրուած է որպէս «ցանց կամ ուղղական թակարգիչ էր էց եւ զազանաց», այլ նրա «Երազազանք» յոդնակի ուղղականի յայտնաբերումը մատնեազրութեան մէջ։ «Երազա- զանք» մեւի վկայութիւնների հիման վրայ միայն կարելի է ինքնավտահ յայտաբարել, թէ «Իրաւացի են այն բանասէրները, որոնք երազազանէի փո- փոխման հարց չեն դնում» (99) Եղնիկի երկում։ Արդ, Գալուստ Տէր Մկրտ- չեանին պէտք է համարել «անիրաւացի» այս հարցում, քանի որ նա «Երա- զազանք» մեւի փոփոխման հարց է դրել, որի մասին լոել է Ա. Արքահամ- եանը։

Ն. Մառին գրած մի նամակում, Գալուստ Տէր Մկրտչեանը մի հատ- ուած է ուղարկել նրան «Հարցումն Սրբոյն Գրիգորի» գրուածքից, որ մեր վաստակաւոր բանասէրը բանաբաղուած է համարում Եղնիկի երկի համա- պատասխան տեղերից։ Նա նախընտրել է «Հարցումն»ի «Երազազք» լու ըն- թերցուածը Եղնիկի երազազանէին»¹⁶։ Նոյն «Հարցումն»ի՝ Ն. Աղոնցի հը- րատարակութեան մէջ¹⁷ կարդում ենք «Երազազ(դ) ճգին», իսկ մէկ մեռագ- րում՝ «Երազ ազգ ճգին»։ Յայտնի է, որ Ն. Աղոնցը ժամանակին Գալուստ Տէր Մկրտչեանից է ստացել «Հարցումն»ի բնագիրը, ինչպէս ասուած է նրա հրատարակութեան նախարանում։ Նկատենք, որ Գ. Տէր Մկրտչեանը մե- ռագրի «Երազազք» յոդնակի ուղղականի բառավերից գն համարել է դրչա- ռուղղադրական սինալ եւ դարձրել է Մառին ուղարկած հատուածում։ Ի դէպ տակնք, որ «Հարցումն»ի բնագրում շատ կան ուղղազրական միջնադրեան մեւեր, որ Գ. Տէր Մկրտչեանը չի սրբազրել բնագիրը Աղոնցի համար մե- ռագրից ընդորինակելիս։ Յամենայն դէպս, Ն. Աղոնցը փակագծերի մէջ առ- նելով «Երազազ(դ)» մեւի գ-ը՝ կասկած է յայտնել եւ նոյնակս այդ մեւը ա- ռաջի ճիշդ համարել, քան Եղնիկի մեռագրի «Երազազանք»ը¹⁸։

Մենք հակուած ենք աւելի ճիշդ համարելու «Երազազք» յոդնակի սո-

16 «Մաք և Հայոցիսութեան Հարցերը» գրքում, Երևան, 1969, էջ 258. Գ. Տէր Մկրտչեանի նամակները կրատարակուած է պատրաստն Պիոն Յակարեանը։

17 Revue de l'Orient Chrétien համբէում, հատ ՎՎՎՎՎ, 1925 – 1926, թիւ 3 – 4, էջ 322-4։ Լիւմ հայիկեամի արտատպուրինը՝ «Բանքեր Մատեաղարանի», 1904, թիւ 7։ Ն. Աղոնցը ու Լ. Խաչիկեամը Եղնիկի մէկ աղբիւր են համարել «Հարցումն Սրբոյն Գրիգորի» միջնադրան գրաւածքը, որը իրականում բանախղուած է մասամբ Եղնիկից։ Մեր մէ ու- սումնասիրութեակ մէջ, որ դեռ անտիպ է, մենք մնայք ան հետաքրքական հարցը։

18 Revue de l'Orient Chrétien, նայն սկզբում, էջ 251։

վրական ուղղականը, քանի դեռ չեն յայտնարերուած «երագաղանք»ի մըս-
տահելի վկայութիւններ :

Ա. Արքահամեանն իր այս գիտողութեան վերջում թարգմանել է
նորիկի նախադասութեան «երագաղանք ձգիցին» բառերը՝ «ցանցաթակարդ-
ներ լարուեն». ասկայն սա նրա գիւտը չէ, նա ոչնչով չի տարրերուած գիր-
մաներէն, արեւմտահայերէն եւ Փրանսերէն թարգմանութիւններից, որոնց
մասին նաև լրել է:

6. Այլ թէ սատանայ է, ասեն, զրգիչ չարեաց. յայլս արարածոցն
ընդէր ժաղթէ գերկրպագութիւն հեթանոսութեան, եւ ոչ յիմքն միայն կոր-
զից (Մ 51:3, Բ 108-109, Ակէ):

Առանց տեղերը նշելու Ա. Արքահամեանը յայտարարէլ է, թէ Մա-
րիէս այս նախադասութեան «մաղթէ» բայց առաջարկել է փոխարինել ասադ-
րէ» բայով, Ե. Դուրեանը՝ «կոչէ, հաւորէ, յորդորէ» բայերից մէկով:
իսկ նորիկի գիտական հրատարակութեան մէջ: Թանի որ յօդուածագիրը
լուսւմ է այս մասին, ուստի լրիւ ներկայացնենք Մարիէսի առաջարկած
ընթերցուածը:

Ճիշդ է, որ 1924ին հրատարակած իր Le De Dieo d'Enseign de Kolb աշ-
խատութեան մէջ Մարիէս առաջարկել է «մաղթէ» բայց փոխարինել «ասադ-
րէ» բայով, որ նաև առաջարկում է «զրգում է, մղում է», կարծելով, թէ միերջինա
աւելի յարմար է նոյն նախադասութեան «զրգուիչ» բառի հետ, քան «մաղ-
թէ» բայն իր «implorer = խնդրել, աղաչել» իմաստով: Բայց նաև առա-
ջարկն արել է վերապահութեամբ, «Ասկայն պէտք է ասել -զբէլ և նոր, որ
զբագրական տեսակիտից այդ երկու բառերի շփոթումը խիստ անհամանա-
կան է» (Էջ 180): Տարիների ընթացքում այս վերապահութիւնը հասունացել
է բանասէրի մաքում, եւ նորիկի գիտական հրատարակութեան մէջ անփո-
փոխ է թողել ձեռագիր «մաղթէ» ընթերցուածը ու 362րդ ծանօթութեան մէջ
դրել է. «Ճե՛ Մարիէս, De Deo, էջ 180: Մենք պահպանում ենք մաղթէ բա-
յանձնելը, որ կարող է ունենալ solliciter, այսինքն՝ պաղատճել, ինքը եթե (հա-
յերէն գրաւած - Մ. Մ.) . հմմտ. մի քանի տող ներքեւում խնդրելը քայլը
({Արդ եթէ իւր միայն իննդրէր զպաշտանն...} - Մ. Մ.), որ մեղ իրօք զու-
պահեն է թուում մաղթէ բայի հետո: Մարիէսը նկատի է ունեցել «մաղթէ»
բայի նոր Հայկագեան Բառարանի բացարութիւնները: Ուստի Ա. Արքա-
համեանը ճիշդ չէ, երբ վերակետով յայտարարում է թէ Մարիէսը «մաղթէ»
բայը փոխարինել է «սաղթէ» բայով:

Յօդուածագիրը նշում է նաև, թէ Ե. Փէշիկւանը «մաղթէ» բայը
վերոյիշեալ նախադասութեան մէջ թարգմանել է «նուիրելը. հինգը՝ արա-
րածներու կը նուիրէ Հեթանոսութեան պաշտամունքը»¹⁹: Ա. Արքահամ-
եանը սրան առարկել է, թէ «մաղթէ» բայի համար այլպիսի իմաստ գրա-
րարի բառարաններում արձանագրուած չէ, այլ մատնացոյց են արւում «աս-
զօթել, խնդրել, աղերսել, բարեխօսել, միջնորդել» եւ նման իմաստներ»
(100): Այս գիտողութիւնը սխալ չէ. ասկայն նա իր հերթին «մաղթէ» բայի
համար առաջարկում է «մէկին մի բան կամ ենալ, մի բան ցանկանալ իմաս-
տը, որն, ի գէպ, արձանագրուած է Ատ. Մալիսանեանցի Հայերէն Բացա-
րական Բառարանում» (101): Ուստի նրան նոյնպէս կարելի է առարկել, թէ
այդ իմաստը արձանագրուած չէ զրաբարի բառարաններում եւ բաւական չէ

19 Բազմապէս, 1929, էջ 69:

այն փաստը, թէ «Աշխարհաբարում եւ բարբառներում ինդրոյ առարկայ ի-մտնելը կործածւովնէ նաև մի ախպիսի իմաստով, որը միանգամայն պատ-չաճում է տուեալ գործածութեանը» (100-101), որքան եղ յօդուածազիրն իրեն արդարացնի հետեւեալ ենթադրութեամբ, թէ «Բացառուած չէ, որ մեր ժամանակակից լեզուում կենանի պահպանուող այդ իմաստը եղած լինի հը-նագոյն ժամանակներից» (101): Փաստե՞ր, Աւրեմն այն տեղն հասնք, որ եղինիկի ընազիրը պէտք է մէկնարանենք բարբառներով եւ մէր ժամանակա-կից աշխարհաբարով:

Բայց վերագանանք Մարիէսին: Ա. Արրահամեանը լոեց է նաև քաղաքիլ բայի մեզ հետաքրքրող նախադասութեան մէջ Մարիէսի «*escolliciter* = խնդրել» բացատրութեան մասին: Սառանան ոչ թէ Աստծուց է ինդրում պաշտամունք իրենից բացի այլ արարածների համար, այլ իր երկրպաղու-ներից: Ինչպէս Նեցինք վերեւում, Մարիէսը յենուել է յաջորդ նոխազա-սութեան մէջ գործածուած «ինդրէր» բայի վրայ: «Արդ եթէ իւր միայն խնդրէր (սատանայ) զպաշտաւնն, վագիտակի իրուուցանէր զպաշտաւն-եայն իւր, այնու զի չար եւ չարչարիչ կարծիցի նոցա» (Մ 51-7, Բ 109, Աթէ): Ա. Արրահամեանը ամրող նախադասութիւնը թարգմանել է: «Հեթա-նոսական երկրպագութիւնը նա ինչո՞ւ է կամենում ուրիշ արարածների եւ չի կորզում միայն իր համար» (101): Այսինքն՝ բնադրի «մաղթել» բայը նա թարգմանել է «կամենալ»: Արդ, նախադասութեան իմաստը հազիւ թէ փոխ-ուի, եթէ նրա «կամենալ» բայը փոխարիննէք «ինդրէր» խմասով, որ աըր-ուած է գրարարի բառարաններում: Հետեւարաք ահօգուտ են յօդուածադրի ճիդերը ձեռագրի եւ դիտական հրատարակութեան «մաղթէ» բնթերցուածը զնոր տուեալներով» հաստատելու ուղղութեամբ:

Դ. Նախորդ դիտողութեան մէջ քննարկուած հատուածի շարունա-կութեան մէջ նզնիկը գրել է:

Այլ յաւագրեցայց (սատանայ – Մ. Մ.) զկէսն՝ լուսաւորաց երկիր սպազմնել, եւ զայլ՝ աւդոյ եւ երոյ, երկրի եւ ջրոյ եւ հասակաց (դիտական հրատարակութեան մէջ՝ հասարակաց – Մ. Մ.) եւ փայտից եւ քարածց, մինչեւ աւճից եւ զազանաց եւ ննիաց անզամ (Մ 51-6, Բ 109, Աթէ):

Ա. Արրահամեանը յարնում է, թէ այս նախադասութեան «հասա-կաց» բառը Զմիւռնիայի հրատարակութեան մէջ «հասկից» ձեւով է, իսկ ձեռագորում, Վենետիկի, Գ. Խաչատուրեանի հրատարակութիւններում «հա-սակաց» է: Մարիէսը գիտական հրատարակութեան մէջ²⁰ ձեռադրի «հասա-կաց» ընթերցուածը դարձել է «հասարակաց»: Ա. Արրահամեանը աշխատել է ասկացուցել, որ «ի զուր է փոփոխուած հասակաց բառածեւը», պահն ներկայացնելու Մարիէսի պատճառաբանութիւնները, որոնք արուած են դի-տական հրատարակութեան 363րդ ժանօթութեան մէջ: Նա գրել է: «Այս հասակաց ընթերցուածը տարօրինակ է: Մանաւանք մեզ զարմացնում է նաեւ Շմիդի (էջ 86) եւ Վէքերի (էջ 80)²¹ նրան վերագրած «Menschengestalten = մարդկային կերպարանք» իմաստը այդ նախադասութեան մէջ: Խաչա-տուրեանը (էջ 53) այն թարգմանել է «եղանակներուն»: Սակայն գրարարում հասակի բառն աւճի՝ արդեօք այս նշանակութիւնը: Ռւստի մենք կարդում ենք հասաւ | բաւ | կաց, սրտեղ անցում է տեղի ունեցել ա-ից առ: Մարիէսի

20 էջ 51 եւ ոչ քէ 32, ինչպէս գրել է Ա. Արրահամեանը:

21 Ա. Արրահամեանը մասացել է Վէքերին:

սրբադրութեան պատմութիւնը լրացնելու համար նշենք նաեւ, որ նա իր “Nom et vertes d’existence chez Eznik...” աշխատութեան մէջ (էջ 47, 1928 թ.) ծգիկի այր նոյն նախագասութեան «Հասակաց» բառն առանց փոփոխութեան թողնելով՝ առաջարկել է Գ. Խաչատրութեանի պէս թարգմանել «εσίσον, լատ. actas - եղանակ»: Նա հիմք է ընդունել նոր Հայկագեան Բառարանում (Հատ. Բ. էջ 49, սրբ. Գ) Ազաթանգեղոսի «Ճանաշեն զկանաշաղեն» հասակի դարձնայնոյն՝ նախագասութեան ընդգծուած բառին տրուած Փամանակ, աւուրքը բացատրութեանը, որն անշուշտ նկատի է ունեցել նաեւ Գ. Խաչատրութեանը: Սակայն տարիների ընթացքում եկել է այն եղանակացութեան, որ այդ բացատրութիւնը յարմար չէ Եղիշիկի տուեալ նախաղասութեան, եւ ելք է որոնել բնազրի «Հասակաց» բառը գարձնելով «Հասարակաց» եւ ըստ այս թարգմանելով «choses communes = հասարակէ բաներ»: Ա. Արքահամեանին թւում է, թէ Մարիէսը «մօտեցել է ճիշդ բացատրութեանը: Այստեղ առարկայ իմաստի համար չենք առարկում, սակայն նշում ենք, որ ի դուր է փոփոխուած հասակաց բառաձեւը»: Թերեւս յօդուածաղիրն այս հարցում իրաւացի է, բայց մենք նրան համաձայն չենք Եղիշիկի նախաղասութեան մէջ «Հասակ» բառի նրա մեկնարանութեան հետ:

Ըստ նրա տուած գնոնի եւ բացատրութեան, «Պէտք է ընդունել, որ բնագրում հասակաց բառաձեւը ճիշդ» (²³) է գործածուած: Այստեղ հասակ բառն ունի ճկանդուն առարկայ իմաստը²³: Դրա համար հիմք կարող է ծառայել նոր Հայկագեան Բառարանի (Հատ. Բ. էջ 50) մի նշումը, որը, սակայն, տրուած է ոչ թէ բառայօդուածի բացատրութիւնների մէջ, այլ՝ վկայութիւններից յետոյ, բառայօդուածի վերջում: Այդ իմաստը մատնանշուած է Գիրք Մննդոցի²⁴ համապատասխան (²⁵) գործածութեան հաշուառումով՝ որպէս հոմանիշ յուն. անձտորա եւ լատ. erectio բառերի» (101):

Յօդուածագրի բացատրութիւններն այնքան մանուածապատ են ու անորոշ, որ մինչեւ անձամբ չես նայում նոր Հայկագեան Բառարանը եւ Աստուածաշունչը, չես պատկերացնում, թէ այստեղ ինչպէ՞ս «մի նշում» կայ հասակ բառի «կանդուն առարկայ» նշանակութեան մասին: Միւս կողմից՝ յօդուածագիրը անտեղի նախանձախնդրութեամբ իրեն է վերապահել Մննդոց Գրքում հասակ բառի «համապատասխան գործածութեան» ստորյա տեղը: Նոր Հայկագեան Բառարանում կարդում ենք. «ԱԱԱԿ = բարձրութիւն կամ երկայնութիւն, եւ մեծութիւն կամ քանակ եւ լրումն մարմնոյ մարդոյ, եւ այլոց կենանեաց, անկոց, եւ այլն». այս բացատրութիւնների համար բերուած վկայութիւնների վերջում ասուած է. «Իսկ Մն. Ե, 4. Զնիեաց զամենայն հասակ՝ որ էր ի վերայ երեսաց երկրի. իմա՛ մարմին կանգուն. յն. յարութիւն, անձտորա ertectio: Եթէ Ա. Արքահամեանն Աստուածաշնչով ստուգէր նոր Հայկագեան Բառարանի այս վկայութիւնը եւ ուշադիր կարդար Բառարանի «Հասակ» բառայօդուածները, պիտի նկատէր նախ՝ որ Բառարանում բերուած է Մննդոց Գրքի է Գլխի 23րդ տան նախաղասութիւնը. սևստի նոր Հայկագեան Բառարանն այստեղ ուղղելի է. երկրորդ՝ Մնդ. է. 4ը Բառարանում որպէս վկայութիւն արդէն նշուել է «Հասակ» բառի «մարդ»:

²³ Ես ոչ ոչ էր ըրուոր, ամրող», ինչպէս Ա. Արքահամեանը բարգմանի է «տօնուած», սրչիշը. այս կապիկ գլամութիզմ բարի արմատի հետ: «Պատմութեանաբարական Հանդէսում» (1971, թ. 1, 1943) Ա. Արքահամեանի Դրա դիտուարինը մնամանից անկախ է մասնաւութիւնը:

²⁴ Մննդ համաձայն չենք այս մտքին:

²⁵ Անոյց տեղը:

ունող զայսչափ տիւռ բացատրութեան համար . և եւ այէ եւս եւթն օր , եւ ածից եւ ամերեւ ի վերայ երկրի զքառասուն տիւռ եւ զքառասուն դիշեր , եւ ընջեցից զամենայն հասակ զոր արարի յերեսաց երկրէ» : Ասուածաշնչի պաշտօնական թարգմանութիւնների մէջ այս նախազառութեան , ինչպէս եւ շարունակութեան «զամենայն հասակ» բառերը թարգմանուել են՝ աշխճ զամէն էակ» , չատ . «ոռուում սիստանիա» («ամէն մի արարած») , Փրանս . «tous les êtres » «քրոլոր արարածները» : «Հասակ» բառի այս թարգմանութիւնները ճիշդ են , եւ ընդհակառակն սիալ կը լինէր «կանգուն մարմին» թարգմանութիւնը , որովհետեւ Մնկոց Գրքի նոյն գլուխ 21րդ եւ յաջորդ տնկրում կարգում ենք . «Մեռաւ ամենայն մարմին շարժուն ի վերայ երկրի , թոշնոց եւ անսանոց եւ գազանաց . եւ ամենայն սողուն զեռուն ի վերայ երկրի , եւ ամենայն մարզ : Ամենայն որ հւնէր շունչ կենդանի յանդունա իւր , եւ ամենայն որ ինչ էր ի վերայ ցամաքի» : Եւ իրբեւ ամփոփում այս բոլորի՝ մեւ ջնջեց զամենայն հասակ որ էր ի վերայ երեսաց երկրի , ի մարդոյ մինչեւ յանսասուն եւ ի սողոց մինչեւ ի թռչուն երկնից , եւ ջնջեցան յերկրէ» : Ինչպէս տեսնում ենք , Գրքն է բացատրել , թէ ի՞նչ պէտք է հասկանալ այստեղ «հասակ» բառի տակ . ոչ միայն «կանգուն» այլեւ բոլոր կենդանի մարմինները , արարածները , էակները : Հետեւարար մեզ թուում է , որ նոր Հայկազեան Բառարանը Գրքի այդ հասուածը կարող էր որպէս վկայութիւն բերել «հասակ» բառի ո՛չ թէ «կանգուն մարմին» , այլ «քանակ» , լրում մարմնոյ մարդոյ , եւ այլ կենդանինաց , անկոց» բացատրութեան համար : Ա . Արքահամեանը չի ասել , թէ ի՞նչ է նշանակում նոր Հայկազեան Բառարանի «յն . յարութիւն , անձեռում , erectio» բացատրութիւնը : Մեզ «հետաքրքրող հասուածներում Ասուածաշնչի Հայերէն «հասակ» բառի դիմաց կայ «անձեռում» որ չի նշանակում «յարութիւն» կամ «կանգուն մարմին» , լատիներէնում՝ «ոռուում սիստանիա» = ամենայն արարած» եւ ոչ թէ «erectio» : Ուստի կարծում ենք , որ եզնիկի նախազառութեան «...եւ հասակաց եւ փայտից եւ քարանց , մինչեւ աւձից եւ գազանաց եւ ննեաց անգամ» հասուածում յարմար չէ «հասակ» բառը թարգմանել «կենդանի արարածներին» , քանի որ օճերը , զազաններն ու ճճիները առանձին են թուարկուած որպէս «հասակաց» դասին մաս չկազմող :

Եզնիկի նախազառութեան մէջ իրբեւ պաշտօնունքի առարկայ են նշուած լուսաւորները , ընութեան շորս ատարերը՝ օգ , հուր , երկիր եւ ջուր , թձերն ու գազանները , անզամ ճճիները . մեկնարանութեան կարու են մնում «...եւ հասակաց եւ փայտից եւ քարանց» բառերը : Արդ , յայտնի է որ հեթանոսները պաշտել են նաև փայտ ու քարէ մեռակերտ կուռքեր կամ արձաններ . ուստի մեզ տրամաբանական է թուում , առանց Մարիէսի պէս փոփոխութեան ենթարկելու եզնիկի մեռազրի «հասակաց» բառը , այն թարգմանել «արձանների» , որոնք իրօք «հասակներ» են եւ ոչ թէ լոկ իւլուր «կանգուն առարկաններ» , ինչպէս մեկնարանում է Ա . Արքահամեանը եւ գրում , ի Հարկէ իրեն յասուկ ոճով , թէ «թարգմանելիս պէտք է անտեսել նրանից յետոյ եկող նւ-ը» (102) : Պատճաճառը : Մենք նախընտրում ենք .

1. Կամ անփոփի թողնել այդ նւ-ը , քանի որ մեռազրալին է , եւ քնազիրը կարգալ «երկիր պազանել ...եւ հասակաց»՝ եւ փայտից եւ քարանց» = երկրպաղել նաև արձանների՝ եւ քարերից (g) եւ փայտերից (g) (պատրաստուած) :

2. Կամ ինդրոյ առարկայ նւ-ը նախկինում ի ինդիր եղած համարել եւ բնազիրը կարդալ . «երկիր պազանել ...եւ հասակաց»՝ ի փայտից եւ ի քարանց» = երկրպաղել նաև փայտէ արձանների :

Ա. Արրահամեանն իր զիտողութեան վերջում առելացնում է. «Իսուրեւոր է նկատել նաև, որ Եղիշեր հասակ քառէ իր երկում մի ահ տեղմէ գործածել է շառարկաց իմաստով : Դմմատ. . . ու չպոյէ ի գոյ տծել զնաւակո ամենայնի» (էջ 239): Քանի եր նա չի թարգմանել այս ժամկը, ուստի մեզ յայնի չէ, թէ նա ինչպէս է բացատրում «զնաւակո ամենայնի» արտայալութիւնը, մանաւոնդ ամենայնին բառը. արդեօք Ալմէն ինչի առարկաները, որ անիմաստ է, թէ՝ «աշխարհի առարկաները»: Մարիէսր Փրանսէրէն թարգմանութեան 860րդ ծանօթութեան մէջ գդհաւակո ամենայնին» բառերը թարգմանել է «les âges du tout» («Ալմէնի առարկները»), հաւանակար բար «աշխարհի», քանի որ բուն թարգմանութեան մէջ «ի գոյ ածել զնաւակո ամենայնի» բառերը արտայալուն է «conduire le monde en sa genèse» (էջ 122) բառերով («աշխարհը բերել իր կինելութեան»):

Տ. Երէ առ նկարութեան դժենեղից, նպաս ոչ այժմ բազմաւրի է նմա, և ոչ ի վախճանի՝ որպէս ասեմ՝ յարել կարէ (Մ 57.5, Բ 125 Բ.դ.):

Ա. Արրահամեանն ուղեկետցնում է, թէ Ն. Բիւզանդացին բնորդմատած բարոր սրբագրել է «զիտեղից», այս բային տարրի «Հիմաստութեան» բողջ, անվտանգ պահել նշանակութիւնը: Իրօք Նոր Հայութեան իւ Առձենն բառարաններում «զիտեղ» բառը բացատրուած է նաև «հաստատուն»: Ն. Բիւզանդացու այս մէկնութիւնից յետոց տարօրինուկ է յօդուածաղրի ան մկայութիւնը (եթէ ճիշտ է), թէ «Ե. Դուռեանը նշել է + որ այդ դժողովն զիտեղնելը իմաստ չանի» (102): Զէ՞ որ Բիւզանդացին տաել է, թէ ինչ բամաստով է գործածուած այլտեղ «զիտեղէլ» բայց:

Յօդուածաղիրն ընդհանուր ձեւով յայտարարել է նաև, թէ «Յետազայում սրան անդրադարձել են եւ ուրիշ բանասէրներ, ինչպէս Բ. Կիւսէրեանը, Ե. Փէշիկեանը եւ այլն» (102): Հաւանաբար չեւ այլնիք մէջ է Մարիէսր, որի անունը յիշատակուած չէ, սակայն երա ընդութեան բնուուից եւ Փրանսերէն թարգմանութիւնից չի շնորի Ա. Արրահամեանը իր նոր «օրորագրութիւն» առտջարկելիս ու «մէկնաբանելիս»: Վերջին խօսքն իրեն յերազահելով՝ նա գրել է. «Ձեմնելի բառի համար ուշադրութեան արժանի է Առձենն բառարանի բացատրութիւնը՝ «մեղծնայ, դութ շարժել, վտանգէ ազատել»: Բնդդուած իմաստի առկայութեամբ իսկապէս որ Եղիշերի յիշալ դորձածութիւնը²⁵ փոփոխման ենթակատ չէ»: Յօդուածաղրից առաջ Մարիէսր անփոխիս է թողել Եղիշերի «զիտեղից» բայց եւ 40լրդ ծանօթութեան մէջ նշել, որ «զիտեղէլ» բայց արձանագրուած է Առձենն բառարանում: ըստ ուսուցման Եղիշերի նախադասութիւնը թարգմանել է ելնելով այդ բայի «վտանգից արատել» բացատրութիւնից. «qu'il ne (les) aura pas délivré du danger» (էջ 64, 163):

Ինչպէս տեսնում ենք, Ա. Արրահամեանը ոչ մի «նոր տուեալով» չի հիմնաւորել Ե. Դուռեանի՝ «զիտեղից» բայրածեն անփոփոխ թողնելու առաջարկը, որի մասին նա գրել է. «Նա, ի հարկէ, չի սխալուել»: Սակայն նա ինչը կ կարող է մեզ հաւատացնել, որ բնազրի եւ թարգմանութեան հարցում չի հետեւել Մարիէսին, որի արժանիքը ամիսի բանասէրին անվային լուութեամբ մի անզամ եւս թաքցրել է ընթերցողից :

Գ. Քանզի բարին և չար ի միում տեղի անկանել ոչ մարքէին, որոյն

25 Ուզում է ասել՝ Եղիշերի ազեմենէցէց բայց:

զի ոչ գայլք եւ գտնինք ի միոցէ արգանիկ ծնամին (Մ 80-5, թ 132 Բզ) :

Ա. Արրահամենոր հաղորդում է, բառ Հ. Աճառեանի տեղեկութեան, թէ մեր ընդգծած «տեղի» բառը ձեռագրի լուսանցքում աւելացուած է յեւ տաղայում տարրեր ձեռքով, թէ այն ժամկե է նաեւ Զմիւռնիայի եւ Գ. Խոշաւ տուրեանի հրատարակութիւնների մէջ, իսկ դիտական բնադրի ժամին բան չի ոտում : Ուստի պիտի լրացնենք այդ թերին :

Քանի որ գիտական բնագիրը ձեռագրի հրատարակութիւնն է, ուստի Մարիէսը բնագրի մէջ է առել ձեռագրի «տեղի» բառը, սակայն 435րդ ծանօթութեան մէջ մանրամասն քննարկել է նրա վաւերականութեան հարցը, յիշատակելով Զմիւռնիայի տպագրութեան ընթերցուածը եւ Հր. Աճառեանի տեղեկութիւնը, «ի միում տեղի անկանելք բառերից կազմուած արտայայտութեան ներկայացրած քերականական գժուարութիւնն ու եղած թարգմանութիւնները» (Ճմիդ, Գալէմքերեան, Վէքեր, Խաչառուրեան) : Մարիէսը չի պնդում, թէ «տեղի» բառն անպայման պէտք է ընդունել բնագրի մէջ : Նա չի կարողացէլ դրանից պարզապէս ազատուել, քանի որ ձեռագրային է, եւ փորձել է թարգմանել առանց այն դուրս գցելու : Նա զրել է . «Եթէ տնդին կ'աւելի աւելի համարենք, այն կարող է լինել միայն ուղղական կամ հայցական : Եւ անհրաժեշտորքն հարց է առաջանաւ, թէ անկանել բայն այստեղ անցողական չը՞ արգեօք յարմարել բայի հասարակ սեփ իմաստով և այսինքն՝ «յարմարեցներ» խմաստով ։ Մ. Մ. : Կարելի է հօտաւորապէս այսպէս թարգմանել . «...ու քանայութ ուս'արագ ս'առաջը սուր թահ տեղ տա առ (réceptacle) սրիցեր» (= չէին կարող լիրենց համարը մի տեղ յարմարեցնել մէկ [ասպնջականում] . . .) : Ի միումը հաւանաբար յզում է ասպնջականին» : Այսպէս է նաև Մարիէսի թարգմանութեան մէջ : Որպէսզի ընթերցողը նրան հեշտութեամբ համականայ, ասենք, որ քննարկուող տողից անմիջապէս առաջ նզնիկը գրել է . «Զի եթէ շար էր, շարին եւեթ պարտէր ասպնջական լինել, եւ եթէ բարի էր՝ բարույն : Քանզի բարին եւ շար, ։ Փա իսկ անկանել բայի հյարմարել» խմաստը Մարիէսը վերցրել է գյարաբի բառարաններից, որտեղ անկանին բայը բացատրուած է որպէս «յարմարի» . տե՛ս նոր հայկաղեան Բառարան, Ա. էջ 169, առաջին սիմեակց :

Ա. Արբահամեանը ասում է նաեւ, թէ Ե. Դուրենանը առաջարկել է կարգալ «ի միում տեղի ազանի» : Սակայն յօդուածագրին «բխում է, թէ յաւելման կամ փոփոխութեան կարիք չկայ», այսինքն՝ լուսանցքում ուրիշ գրչով՝ գրուած տեղին բառը պէտք է չ ընդունել բնագրի մէջ եւ «անկանելք բայը պէտք չէ փոխարինել «ազանի» բայով» : Սակայն իր այս կարծիքը հիմնաւորելու փոփարէն նա զրել է . «Ի միում անկանելք պէտք է հասկանալ «համատեղել»» (102), կարծէք «ի միում անկանելը» զարձուածք լինէր, միումն էլ՝ նիւթական խմաստից դուրկ . մինչեւ ինչպէս զրել է Մարիէսը, «միում» բառի սակ պէտք է հասկանական «գոյականը» աւելացնենք, որ «ի միում տեղին հանկանելք բայի տեղի պարագան է» :

Մարիէսը չի փոքրէլ անկանել բայը . փոխարինել այլ բայով : Գիտասկան հրատարակութեան 435րդ ծանօթութեան մէջ «տեղի» բայի մասին խօսելիս նա զրել է . «Ծնէ էլ լինէ, իմաստը յստակ է, սակայն քերականորէն գժուած է այն բիւենել եղած բառերից», այսինքն՝ «ի միում տեղի անկանելը» բառերից : Կարծում ենք, որ Մարիէսի գիտողութիւնը հիշտ է, քանի որ նզնիկի նախադասութեան մէջ «տեղի» գոյականը հայցական է, իսկ նրա «միում» որոշիչը՝ տրական, եւ «ի միում տեղի» միասին վերցրած ուղեւոր-

ման հայցականի կամ ներգայականի իմաստա են արտայաջտում։ Խնդիրն այն է, որ «անկանել» բայը սովորաբար ընդունում է հայցական հողովով տեղի պարագայ, այսինքն՝ ուղեռորման հայցականով տեղի պարագայ։ օրինակ՝ «Ելյին անկաւ յերկիր բարի» (Ղուկ., Ը 8)։ Քերականական այս կանոնով կարելի է բացատրել Եղիշիկի նախագասութեան տեղի՝ հայցականը։ Բայց նոյն բայը կարող է նաև հաղուադէպ ընդունել ի նախդիրով գործածուած տրական հողովով տեղի պարագայ։ օրինակ՝ «Եւ այն անկաւ յապատաժի»²⁶ (Ղուկ., Ը 6)։ Քերականական այս կանոնով կարելի է բացատրել, միւս կողմից, Եղիշիկի նախագասութեան «ի միում» ներգոյականը։ Բայց տուեալ դէպում քերականօրէն անկանոնութիւն է առաջանում, քանի որ «ի միում» տեղի» բառակապակցութեան մէջ որոշեալը՝ «տեղի», հայցական է, իսկ որոշէը՝ «միում», արական։ Սովորականն է «ի մի տեղի»։ Հմտու. «Եկանալ ի սեղի մի երկծով՝ թիւրեցին զնամ» (Գործ Առաքելոց, Խի, 41)։ Հմտանարար այս բոլորն է նկատի ունեցել Մարիէսը, երբ դրել է, թէ այդ իմաստը գծուար է բիւցնել քերականօրէն «ի միում» տեղի անկանել բառերից։ Ուստի ե. Դուրս եանք «ի միում» տեղի առաջարկը քերականօրէն նոյնքան տարօրինակ կը լինէր՝ բառակապակցութեան մէջ որոշչի եւ որոշեալի քերականական անհամաձայնութեան պատճառով։

Քանի որ «ի միում» բառը յդում է, ինչպէս ճիշդ է գրել Մարիէսը, մի քանի տող վերեւում գործածուած «ասպնջական» գոյականին, ուստի մեր կարծիքով սխալ չէր լինի, եթէ ձեռագրի լուսանցքում ուրիշ ձեռքով աւելացուած «տեղի» բառը շառնուէր Եղիշիկի բնադրի մէջ։ առանց դրան էլ նաև խաղատութիւնը հասկանալի է։ «Չի եթէ չար էր, չարին եւերթ պարտէր ասպնջական լինել. և եթէ բարի էր՝ բարւոյն. քանզի բարին եւ չար ի միում իւն անկանել ոչ մարթին»։ կարելի է թարգմանել այսպէս։ «Եթէ չար էր, չարին միայն պէտք էլ տասպնջական լինել. և եթէ բարի էր՝ բարին, բանի որ բարին եւ չարը չէին կարող մէկի (միեւնոյնի, այսինքն՝ մի ասպնջականի) մէջ ընկնելը։ Եղիշիկը նկատի ունի բարիին եւ չարին ծնունդ տուած սերտ միեւնոյն ժամանակ մէկ արգանդի մէջ ընկնելու անհնարինութիւնը։

10. Միմնանց քշնամիքն հաշտութեամբ խաղաղիկ ի միում արգանդի գառեին (Մ 60-7 Ե., Բ 134 Բզ.)

Հմտ Ա. Արքահամեանի, Բ. Կիւլէսէրեանը առաջարկել է ընդգծուած բառը (որ Վենեսիլիք հրատարակութեան մէջ տպագրուած է «գառէին», ինչպէս անցեալ անկատարի բոլոր ձեւերը) ուղղել «զարէին»։ Բայի այս փոփոխակը նոյնպէս արձանագրուած է գրաբարի բառարաններում։ Յօդուածագիրը պաշտպանելով «զարէին» ձեւը՝ գրում է. «Պէտք է հաշուի առնել, որ զամել տարբերակն էլ նոյն ձեւով (մինչ ձեւով. Մ. Մ.) գործածութիւն է ունեցել մեսրոպեան շրջանի հայերէնում» (102)։ Մենք յօդուածագրին առարկելու ոչինչ չունենք։ միայն թէ նա պէտք է նկատի առնէր նաև Մարիէսի գիտական բնագիրը, որտեղ պահպանուել է ձեռագրի «զարել» բայը եւ թարգմանուել է «être gisant» (= պանկել, էջ 69, 178), ինչպէս որ այս բառը բացատրուած է գրաբարի բառարաններում եւ ինչպէս պահպանում է Ա. Արքահամեանը։ Դարձեալ զարտապարսէլի է նրա լուութիւնը դիտական հրատարակութեան ընթերցուածի մասին, որի համեմատութեամբ նա այս բառ գրամ եւա ոչ մի նորութիւն չի տակել։

²⁶ Ամբողջ կար կոտակարանւ միայն այս արտայայտութիւնն է գործածուած Մատքեդար, Մարկոսի և Ղուկասի Աւելարաթերում։

11. Եւ աչ յորժամ զագնաւականի ուրուէ գորդի յաղակատանս հասեալ տեսամիցէ (ոք²⁷) եւ տսիցէ՝ երէ²⁸ կորուսամելոց է զարարածու²⁹ հայրենիս, ևս ոչ իցէ պատնառք վասնելոյ ընչեցն (Մ 73.15, Բ 164 թէղ)։

Յօդուածագիրը յայտնում է, թէ Ն. Բիւզնողացին մէր ընդգծած բառը ուղղել է «Հատեալ» (սակայն Ն. Բիւզնողացու պատճառաբանութիւնները նշուած չեն)։ Հստ յօդուածագրի զարձնել, այս սրբագրութիւնը ընդունելի են Համարել Ե. Փէշիկեանը, Ե. Դուրեանը եւ այլն։ Ընթերցուլը իրաւամբ կ'ուղենար իմանալ՝ ովքե՞ր են թաքնուած այդ «եւ այլի» տակ։ Ն. Բիւզնողացին նոյն տեղում գրել է. «Այսպէս կը կարծէ նաեւ Հ. Սրապիոն իմինեանը, որ իւր Գայ. - Հայ. - Տաճ. - Տաճ. բառագրոց մէջ ու դեխուի բային առջեւ կը դնէ «Յանառակութիւն», յաղակատանս հայումնի» (Հայկական Բառամբնութիւն, 1880, Էջ 39)։ Յօդուածագրին Հարց ենք տալիս՝ ի՞նք նդնիկի գրասակամ հրատարակութեան մէջ։ Հստ իր սովորութեան, նա այս մասին պահում է քար լուրիւն, ինչպէս այն բոլոր գէպքերում, երբ Մարիէսը կանխել է նրան։ Դա նկատուեց արդէն մի քանի անդամ։ Այս անքամ ևս Մարիէսը նրան կանխել է թէ՛ Ն. Բիւզնողացու սրբագրութեան մասին տեղեկացնիւս, թէ՛ այն մէրժելիս եւ ուշուագրի «Հատեալ» ընթերցուածը բընաւորում պահպանելիս, ինչպէս ուշացած առաջարկում է յօդուածագիրը։ Մարիէսը 557րդ ծանօթագրութեան մէջ գրել է. «Նորայրը հասեալ ուղղում է հասեալ։ Պէտք է պահպանել բնագրի հասալ ընթերցուածը»։ Ա. Արրահամեանն իր հերթին ուղացած գրում է, թէեւ առանց անդրադառնալու դիտական բնագրին եւ նրա ծանօթութեան, թէ «Այդպիսի փոփոխութեան համար անհրաժեշտութիւն չկայ»։ Արրայալութեան իմաստը որոշակի է ու հասկուալիք։ Եւ ահա թէ ինչպէս» (103)։ Ու նաև բացատրում է, թէ «յաղակատանս» Հայցականը «Հասանել» բայրի ի նախդիք ստացած Հայցականով արտայայրուած տեղի պարագան է. ուստի «յաղակատանս Հասեալ» արտայայրութիւնը նշանակում է, ըստ նրան, «ցոփութեան Հասած»։ Մարիէսն ու Մերոբէն «Հասանել» բայր այստեղ ընկաել եւ «Հասունանալ»։ Դարձեալ 557րդ ծանօթութեան մէջ կարդում ենք, որ Ա. Արրահամեանը բարգմանէ է «ցոփութեան Հասած»։ Կարծում ենք, որ Մարիէսի թարգմանութիւնն աւելի յարմար է նզիկի բնագրին, քանի որ խօսք է մինույթ հայրական ունեցուածքը լրիւ կորցնելու կամ վատնելու մասին՝ «...վատնելոյ ընչեցն»։ Ա. Արրահամեանը պէտք է նշիր իր եւ Մարիէսի թարգմանութեան տարբերութիւնը, ինչպէս Ա. Արրահամեանից յետոյ Եղիկի բնագրի նոյն հարցերին անդրադառող լուրջ բանաէրը պիտի նշի Արրահամեանի մեկնութիւնները՝ անկախ դրանց դիտական արժէքից։

12. Եւ է ինչ՝ զար բնաւ չիցէ ածեալ զմտաւ (մարդն - Մ. Մ.), եւ

27 Հստ գիտական հրատարակութեամ, ձեռագրում չկայ այս բառը։

28 Ձեռագրում եւ գիտական հրատարակութեամ մէջ այսպէս է, Վենետիկի հրատարակութեամ մէջ՝ «քէ»։

29 Ձեռագրում եւ գիտական հրատարակութեամ մէջ այսպէս է, Վենետիկի հրատարակութեամ մէջ՝ «զինչ»։

տեսանէ չերազի: Եւ այնք երկու պատմառք են: Կամ հաստառաւմ ինչ տեսանել... եւ (միւսն)՝ ի հակառակորդէն (Մ 79, Ծ 254, 255, 256. Բ 178 Բժթ)

Ա. Աբրահամեանը նախ նկատել է առջիս, թէ եղնիկն ռելուահեին պարբերութիւններով է խօսում այդ պատմառների (այսինքն՝ Շեախօրօք մրածածունքի առարկայ շղարձած երեսոյթների վերաբերող երադիների): Մասին (103): Զարմանում ենք, որ հրատարակիչների պարբերութիւնները նաև վերագրում չ հինգերորդ դարի Հեղինակին, երբ ձեռադրում բառերն անդամ միացած էին գրում:

Յօդուածագիրը յայտնում է, թէ Հը. Աճառեանը ձեռադրի «մի իմնք բառերը ուղղել է «միւսն», եւ աւելացնում: «Լ. Մարիէսը, դա հաշուի առնելով, բնագրի հրատարակութեան մէջ մի իմնը զարձել է միւսն: Եւ այդպէս էլ թարգմանել է՝ Պատե: Ի միջի այլոց, ծանօթագրութիւնների բաժանում էնթի այլոցն (այսինքն՝ Հը. Աճառեանի Ա, Ա-ի հմտաւորումը, սակայն չի միշտակուած որպէս Հը. Աճառեանի առաջարկ» (103) և Խնչպէս տեսնում ենք, ուրիշի կարծիքը չներկայացնելու հարցում Ա. Աբրահամեանը խիստ է, իսկ իր աչքի գերանը չի տեսնում:

Հը. Աճառեանի հմտաւորումն այն է, որ երկաթագիր զրութեամբ ՄիիՄն եւ ՄիիՄն բառերը կարող էին հելառութեամբ շփոթուել³¹:

Քանի որ Մարիէսը 596րդ ծանօթագրութեան մէջ ոչինչ չի ասել Հը. Աճառեանի սրբագրութեան մասին³², ուստի Ա. Աբրահամեանը որտեղից գիտի, թէ Մարիէսը դա՛ հաշուի առնելով է բնագրի հրատարակութեան մէջ «մի իմն» բառերը զարձել «միւսն»: Ճիշգ է, Հը. Աճառեանը Մարիէսից շուտ է կատարել իր ուղղումը. սակայն կարող է պատահել, որ անկախ Հը. Աճառեանից Մարիէսը հասած լինի նոյն եղբակացութեան, աւելի ճիշգ՝ նոյն ենթագրութեան, որ, ի միջի այլոց, մեծ սրամտութիւն չի պահանջում: Բայց ինչ էլ լինի, կարծում ենք որ Մարիէսը պէտք է յիշառակէր Հը. Աճառեանի ակնունը որպէս ստացին սրբագրողի: Վտկայն այն ֆլ ասենք, որ Մարիէսը լիփա անհրաժեշտութիւնից գուրս ծանօթագրութիւնների բաժնում անպայման չի քննարկել կամ անդամ յիշառակէլ առաջարկուած բոլոր սրբագրութիւններն իրենց Հեղինակների անուններով, տարբեր հրատարակութիւնների ընթերցուածները, թարգմանական բոլոր տարարկութութիւնները եւ ալլն, թէեւ դիտական հրատարակութեան մէջ այժ բոլորը ցանկալի էր ի մի հառաջուուժ տեսնել:

Գանք բուն ուղղումին, որ աննշան է: Ի տարբերութիւն Հը. Աճառեանի եւ Մարիէսի, որոնք առաջարկել են ձեռագրի «մի իմնը զարձնել «միւսն», Ա. Աբրահամեանը դանում է, որ «այստեղ էլ բնագրին չպէտք է ձեռք տալ, պէտք է թողնել նոյնութեամբ, իսկ ոճի կանոնաւորութեան մտ-

30 Վենետիկի հրատարակութեան մէջ չմի՝ իմն, այսինքն՝ Ժիտական. ձեռագրում՝ չմի իմն:

31 Երէ մինչև այստեղ կասկածելի էր, ապա իր այս մեղադրամեավ Մարիէսի հասցեին յօդուածագիրը լրիւ բացայաւում է Մարիէսի գիտական բնագրի եւ ծանօթագրութիւնների նկատմամբ պահած լուսքեամ միտումնեաւոր լինելը: Մենք դա մի ժամի անգամ՝ ընդգծել ենք, այժմ ընթերցուը կարագ է շիստականել:

32 Որի մամար Ա. Աբրահամեանը մեղադրում է Մարիէսին:

սին պէտք է մտածել թարգմանութեան մէջ, որպիսի մօտեցումը միշտ էլ թոյլատրելի է» (104): Ինչպէս նկատելի է, Ա. Արբահամեանը խօսում է Եղանիկի ոճի կանոնաւորման ժաման. ըստ նրան «Ակնյայտ է, որ այսպիսով (այսինքն՝ անփոփոխ թողնելով «մի իմն բառերը - Մ. Մ.») ընդհանուր շարադրանքի մէջ անֆարթութիւն է եռոգիանում» (103): Հր. Աճառեանն ու Մարիէսը իրենց ուղղումն առաջարկելիս այսպիսի «ակնյայտ» ինքնավտահութեամբ յեն մօտեցել եզնիկի սճին:

Հառ յօդուածադրի բացատրութեան, «եւ մի իմն բառերը նշանակում են «մէկն էլ», սակայն չի նշում, թէ ո՞ր բառարանի բացատրութիւնն է դա: Ըստ Նոր Հայկագիւան Բառարանի, իմն նշ ։ մէկ բան մը ուստի մի իմն նշ. «մէկ մէկ բան մը»: Դասական հայերէնում կա՞ն արդեօք մի իմնի «մէկ էլ» գործածութեան ուրիշ դէպքեր: Մարիէսը 596րդ ծանօթագրութեան մէջ անկեղծօրէն գրել է. «Մենք չկարողացանք գտնել, թէ իմնը ի՞նչ իմաստ կարող է ունենալ «մի իմնի մէջ»: Նոյն աեղում Մարիէսը նշել է «մի իմնի նմիդի, Վէրերի եւ գ. Խաչատուրեանի թարգմանութիւնները. վերջինս թարգմանել է «մէկն ալ», որի մասին դարձեալ լոել է Ա. Արբահամեանը՝ չնայած այս եւ իր թարգմանութեան նոյնութեան:

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԻԱՆ

ԱԷՅՆԱՊԵՐ, Ֆրանսա

(Շաբ. 2)